

## ԳՐԱԿԱՆ

Լ Ա Ս Ա Չ Թ Ե Վ

### ՍՈԿՐԱՏԻ ՄԱՆՅ

(Ծառ. Սիրո, թի 11 էջ 334)

- Բոլորի կողերուն վրայ լայնառուրք ամանին  
Որուն ծոցէն յաւէս մա'նը միայն կը նոսէր,  
520 Բոցեղէն ուոնի մը տակ արևեսագէնն էր ձուլած  
Փսիփէի վէպն՝ որ հօգուղն խորհղաւոր էր նշանն,  
Եւ իբրեւ անմահութեան աւելի նետ նշանակ՝  
Թերեւ բիբեռնին մը բանդակուած փրզոսկրէ  
Մըխելով իր անյազ պատինն նեղուկ ժանրին մէջ՝  
525 Կը կազմէր ունին ամանին՝ թեւապարփակ գրկաւմով:  
Փըսիփէ՝ զոր Սէրին ձօնած էին իր ծնողնն՝  
Աւշալոյոր չը ծագած կը բողուր յարկի նայակաս՝  
Մըզաւոր բափօրէ եշապատուած, ու կ'երար  
Փորձելու մահուան պէս այդ սրբազն նարանինն.  
530 Յետոյ՝ դէմը ծունկին, մենիկի նստած կ'արտասուէր,  
Ամուսնին ըսպասէլով անսպատին մէջ անեղ:  
Բայց Զեփիւնն յեղեղուկ անոր վիշտին կարեկից՝  
Վերէն մեզ ներենչող աստուածային իբրեւ տեն՝  
Հառացնով մը սրբելով անոր այերն արցունիո՞ն՝  
535 Եր գիրկին մէջ բընացած՝ երկինն իվեր կ'անէր զայն:  
Դեղեցիկ իր նական ուսին վըրայ էր նակած,  
Ու մազերն էր սրւած եւոլեան բա՛ղց համբոյրին,  
Եւ Զեփիւնն՝ իր սիրական բերին ներեւ ընկնիւած՝  
Տարփալից ուրան մանու կը մեւէր իր բեւերովն,  
540 Ու երասապ ունչովն ալ բարթիշներուն նըսկելով՝  
Սէրին դէմ նախանձաբեկ՝ հազին կ'ուզէր յանձնել զայն:  
Ճոս, զողտրիկ Սէրն ընկողմնած վըրայ վարդի թերթերուն՝  
Գըրկապինն կ'ողջազուրէր յար դողդոչուն Փըսիփէն,  
Ու, զադսնի սոսկումին շրկնալով դիմադրեկի,  
545 Համբոյրի փոխան չէ՛ր նամարձակեւ նամբուրեկի.  
Զի փեսան երկնային՝ խարելով սէրն իր փափկիկի՝  
Մի՛շ օրուան լոյսին նետ կը խուսէր սուրբ անկողնէն:

521. **Փսիփէ,** յունաէն կը նամակէ եղիք. Եւ դիցարանութեան մէջ՝ ամենառուռմն է նոզիին:

537. **Սւոլոս,** աստուածն էր նովերուն:

- Իսկ անդին, բաղձանելն զայտագողի արքընցած՝  
Եւ կէս մը մերկացած զիւերուան խողն երեսին՝
- 550 Մէկ ձեռով նրազը բռնած եւ միւսովն ալ դառյնն,  
Ակնարկի մը համար Փոյթէ վատնեց սէրն, աւանդ,  
Երբ հնացող փեսայէն չիւացուելու դողն ի սիրս՝  
Մէկ ոսքի՝ վրայ կեցած յակնին՝ մաննին կը հակէր,  
Կը հանջնար ԱՌն, եւ նիշ մը կ'արձակէր յեղակարձ.
- 555 Ու ճրա՞զը նոյն ատեն կը դողդրդար ձեռքին մէջ:  
Բոցալառ այդ իւղին զեղուն կայլակը սակայն՝  
Դէպի վար ծած նրազէն խուսափելով, ի՞նչ աղէս,  
Ննջող տարփաւորին կարեց լանչին վրայ մերկ.  
Անհամբեր Մէրն յանկարծ կէս մարքընցած իր հունէն՝
- 560 Մէրը դառյնը կը դիմէր, ու մեր այն ժիրն նրարուրով,  
Ու ցանկօ՞ փախ կուտար դէպի կամարն երկնային.  
Սպառնալի ց նըշանա՞կ այն անխորհուրդ իղձերուն.  
Ու դիմէրն կը պղծեն շա՞ս մօտէն զանոնի տեսնելով.  
Եղիելի կոյսն այս անզամ երկրի վրայ բափառկո՞ս՝
- 565 Կողար ո՞չ իր հիմուրինն այլ տարփաւորն իր մատղաւ.  
Բայց ԱՌը վերջապէս անոր լալն ըզզածուած՝  
Կը ներէր յանցանելին, եւ երշանիկ Փըսիթէն  
Երկնաւոր իր փեսայէն հափափուած դէ՞ս Աղխմայո՞ս՝  
Ասուծոյն ուուրբերէն կեանի ուխեր ըմպելով՝
- 570 Վեհերոս բայլերով յառաջացաւ երկնից մէջ:  
Եւ Ասդիկ մարու մանոր զեղեցկարիւնն ողջունեց.  
Այսպէս առաքինին ասուածացած նոզիով  
Եղիւսեան կը մտնէ դաշն՝ իշխելու դից հաւասար:
- \* \* \* \* \*
- Իսկ Սոկրատ վերամբարձ բաժակն իր ձեռքը բռնած՝  
575 «Չօնե՞նի, ձօնենի նախ մանկանացուաց պետերուն  
Անմա՞ն կեանի մը երանաւէս այս նորին»  
Հասու, եւ բաժակը ծրուելով դէպի վար՝  
Իբր քէ բանկագին նեկտար մըլլար խնայելու.  
Երկու ժիր միայն անկէ կարեցուց դից ի պատի .
- 580 Ու ծարաւ ըրունելին մօս անելով ըմպելին,  
Շանքը ծանքը խըմեց զայն՝ առանց երբէն խոռվելու.  
Խնչպէս նիւր մը որ՝ չելած դեռ խրախնանի սեղանէն՝  
Կը լեցնէ զիւոյն մնացուրդն իր բաժակին մէջ ոսկի,  
Ու, լա՞ւ ըմբուխնելու համար յետին նոյզն համեղ .
- 585 Յամրուէն կը հակէ զայն ու կը խըմէ ժիր առ ժիր:  
Ցեսոյ՝ իր մահնին վրայ յուշիկ տարածուած՝  
Իսկոյն շարունակել ըսկըսաւ խօսն իր առկախ:

373. Եղիւսեան դաստին՝ երանուրեան վայրն եւ նողիներուն, ըստ դիցարանուրեան:

«Յոյս դընենի զից վրայ, ու հաւատամբ մեր հոգւոյն .

Ա. օժարծենի մեր սիրելուն մէջ անչէջ բոցը սիրոյ .

590 Մէր կա՛պն է միայն ասուածներուն ու մարդոց .

Վախ կամ վիշ կըրտան անոնց սրբապղծել բազիներն :

Երբ հասնի բաւերասիկ նրանք մեր փրկութեան ,

Յոյսի թռի՛չն, ով բարեկամ, առնենի՝ անոնց երալու .

Ոչ սրխուր մնաք բարովներ, ոչ ճիշ եւ ոչ ալ ողբեւ .

595 Միքէ զօնն եւկրի վրայ չե՞նի պըսակեր ծաղկներով .

Թող սիրով եւ խնդութեամբ պըսակաւոր մեր հոգին

Ընդ առաջ երայ անոնց՝ մըսնելու իւ առազատն .

Ճնն կա՛ն դրասանգներ, անուշ իւղեր ծանրազին ,

Զայներ ու զործիներ, խաղցրիկ երգեր, որոնցմոլ՝

600 Գերազոյն կոչունեին նըրաւիրուած մեր հոգին՝

Ճարկ է որ դիւրուի բովակի, զեռ դիեներուն չը զացած :

Վե՛ր առէվ արհաւիրքէ սձզունած այդ հակասնիդ,

Մի՛ ինծի հարցընէկ՝ թէ պէտք կա՞յ զիս բաղելու .

Այս մարմինն որ եսս եղաւ ի՞նչ իւղով պէտք է օծել ,

605 Ա՞ր տեղ, ո՞ր սափորին մէջ պէտք է անիւնը պանիլ ,

Խնչ փոյր ձեզ կամ ինծի՝ թէ այս զզենոսը փըցուն

Բացերու կամ որդեւու պիտի ըլլայ հուսկ նարակ .

Խնչ փոյր՝ թէ ցարդ փօսի մերեմն ինծի միացած՝

Ալիմէն կամ Սանդուղիք վրայէն պիտի ալլրի .

610 Պէսպէս տարեւէ շինուած անարդ այս մարմինն

Ա. Ա եւս իմ եսը չէ, ինչպէս կոհակը ծովաւն,

Ինչպէս չն՛ը այն տերեն՝ որ կը տարուի նիւսիսէն ,

Ինչպէս այն ծրփուն հիւլէն՝ որ կան եղաւ մարդկային ,

Ինչպէս հուրը խարոյին որ կը ցնդի օդին մէջ .

615 Կամ կոխած ձեր զետին վրայի աւա՛զը շարժուն :

Բայց մեկնած պահուս կ'թօղում արեւիսուս այս եւկրին

Ա. ւելի ազնին նեխար մը տարեւէն իմ անձիս,

Ազի՞ս՝ Պղատոնին, լաւութիւններս ձեզի ,

Հոգի՞ս՝ արդար դից . Մելիսոսին տարով կեանին՝

620 Ինչպէս որ սեմին վրայ հաշող ունի մը լափիէն՝

Խըննոյքէն ելողները կը նետեն փերը մը ուսի .

(Տարումակեցի)

b. b. 2.



609. Սանդուղիք կամ Գերեմանայք, զիսապարտներու տեղն է Հռովմի մէջ, ուրկէց դիակմերն յեսոյ

Տիքեր գետը կը նետէին .

610. Մելիսոս, Սոկրատի մահուչափ թշնամիներէն մէկը .